

թող՝ իմ հըզօր սէրերուս խնկում ըլլայ այս քերթուած.
Քեզմէ կ'ուզեմ նայուածքներ, որ կործքիս հուզն արծարծն.
Երազամոլ հաւատքիս թէրափին եղիր հոյաշէն,
Որուն առջև ծնբազրեմ ես պաշտումով մ'երկիւղած:

Մի՛ կարծեր որ կը փորձեմ զըծել պատկերը դէմքիդ,
Կամ արուեստի ձեւերուն յանձնել զեզըդ աննըման.
Արուեստը լո՞կ զիակներ զիտ կերտել անկինդան,
Երոնց կուրծքին տակ չապրիր կեանքի հոսանք մը վըճիտ:

Դուն ծընունդն ես գերահրաշ բընութեան մեծ հանճարին,
Ենթիւնով՝ դիմութեան շըքեղ արձան մ'հոյակապ.
Ներէ ուրեմն իմ բոլոր բաղձանքներուս հըրատապ,
Եթէ անոնց խոյզերը մերթ քու շուրջըդ կը յածին:

Ո՞հ, թէ օր մը մեր միջեւ վարագոյըը ալ խզուէր,
Վարսանքի նուզը շըդարշը մեզ իրարմէ անջատող.
Եւ անդրագարձ մեր իդմէր կազմէին թել մը շողող,
Որ մեր սիրտերն շաղկապող ըլլար շափդն անըստուեր:

ԵՊԻԱ ՄԵԼԵՔԵԱՆ

ՏՈՐԿՈՒԱՏՈՅ ՏԱՍՏՈՅ

Տորկուատօն տաստօն՝ սերունդ է աւանակն գերգաստանի մը, որ 1200ին կը գտնուէր թէրգանց գաւառին Ամէննոյ գիւղն մէջ, ուսկից քաղաքական յուզումներու պատճառաւ գաղթելով յետոյ՝ ապաւինեցաւ կոռնելոյ աւանը թէրմոյ ձորսհովտին մէջ; Ամ աւանը մէջ նշանաւոր եղաւ Տաստօյ գերգաստանը՝ իրն ըրած բարեգործական ձեռնարիներով, ոչ միայն առաստանեն ու դրութիւններ բաժնելով տեղոյն կարտեալներուն, այլ նաև զարդարելով աւանը շինութիւններով և հասարակաց հանգիստ ճամբաններով և կառուցանելով նաև շքեղ եկեղեցի մը՝ ի պատսի Ս. Կոռոնելիսուի, որուն անունով կը կոչուէր աւանը. որուն բնակիչները երախտազիստակն զգացումով մօտակայ լեռ կոչեցին Տաստօյ իս, կոչում մը՝ որ մինչև այսօր կը շարունակուի:

Այս գերգաստանին նշանաւոր անձնաւորութիւնն մը՝ մինչույզ Տաստօյ՝ 1290ին փոխադուելով թէրգանց քաղաքը, հոյն հաստատեց թղթատարութեան ընկերութիւն մը,

առաջինը՝ Միջին Դարուն մէջ կազմակերպուած, որ կանոնաւոր կերպով հաղորդակցութեան մէջ կը դնէր իտալիան՝ Գերմանիոյ, Գաղղիոյ և Այանիոյ հետ: Այս ընկերութեան ցոյց տուած կարեւոր օգտաշահութիւնը՝ ուշագրութեան առարկայ եղաւ 1805ին ոչ միայն վենետիկոյ Հասանապականութեան, ոչ նաև Նորմայ Փահանայալիկաներուն և վերյիշեալ պետութիւններու թագավորութեաններուն, որոց իւրաքանչիւրը մեծամեծ արածութիւններ և պատիւներ շնորհեցին անոր, և Տաստօյ ընսունեաց ասպետական կոչումը տուին, և անոնց զինանշանը կը կըր իր դրան սուրհանդակի եղէրափառ մը և կիշար կամ եղնդնաբար (իալ. tasso, տաստ լատ. taxis, տարսիս): Կոչուած դաշտային փոքրիկ կենակնին:

Այս ասպետական ընտանեաց ճիւղ մը հաստատեցաւ Գերմանիոյ մէջ, ուսկից սերած է այժմեան Տափիս ազնուական իշխաններու տոհմը, որուն զինանշանին մէջ եղիւ-

բափողին տեղ կայսերական արծիւը փոխա-
նակուած է :

Այս տոշմբն իտալական անդրանիկ ճիւղապրոթենէն, որ հաստատուեր էր իր թերգաամոյի մէջ, 1498ին ծնաւ Տրիկուտոսի հայրը՝ Բեռնարդո Ջասույ, հանձնարեց բանաստեղբ, և այնքան չուտով զարդարեց զեղիկի պարութեանց ասպարիդին մէջ, որ դեռ 15 տարուան հասակին՝ ժամանակին համբաւաւոր զրագէտներուն հետ բարեկամութեան և աշխատակցութեան կապեր հաստատեց: Սակայն բախտը չծիծագցաւ իրեն, այլ մասնաւանդ թշուառութենիներուն շարք մը՝ զինքն այն վիճակին հասուց՝ որ ստիլուեցաւ կեանքի և ապրուստի ապահովութիւն փնտուեց իրբեք ուստանիկ մը՝ զանազան իշխաններու հովանաւորութեան ներքեւ և ապարանիք և պաշտամանց մէջ ապրիլ, որոնց քով ամէն տեղ փայլեցաւ ոչ միայն իրեն աշարուր և իմաստնախոն հասուառութենին րով, այլ նաև բնածիր բանաստեղծական հանձնարար, ապահով կը տեսնանք զինքը պատուոյ և փառքի մէջ՝ նախ 1525ին Գութիոյ Հռանգոն՝ Նեկղեցական իշխանութեան զօրավարին քով իրբեք գրագիր, 1529ին՝ Ֆէրարայի Դիբուհոյն ծառայութեան մէջ, որ էր քոստար Գագարին Լուսովիկոս Փի. Թափառքին, 1531ին՝ Վալենտոյ իշխանին քով, որուն հետ զնաց միանալոյ 1535ին՝ Կարուս Հնդերորդ կայսեր՝ Տունիսի Պէյին դէմ ըրած արշաւանքին, որ փայլեցաւ նաև զէնքերու մէջ ցոյց տուած քաջագրութիւններու: Տունիսին անցաւ Սպանիա և յետոյ անկէց ալ Վենետիկի, ուսկից Խալենոյ վերադաշտարից հոն ամենանցաց Պարցիս հարուստ և զեղեցիկ օրինադին գեն, որ էր դոստար Պիտոսուացի Բակում Պէտ Ռասսի:

իւր Հարսին հետ միասին Սաբեռոյէն
փոխադրուեցաւ Սորբինսոյ , ծովաչայեաց
պատաստն մը մէկ , ուր նախ Կոռնիկիս ա-
ռունով դուստր մ'ունեցաւ և յետո Տոր-
կուատոյ կորուած մանշ զաւակի մը՝ որ խան-
ձարոց մէջ մեռաւ . որուն մահուան համար
զգացած ցաւը կրցաւ մեղմել կամ անհե-
տացնել երկրորդ մանշ զաւակի մը ծուռնոցը
1544ին , մարտի 11ին , որ պիտի ըլլար իբրև
աննընը պատգային մէջ կրկնակի անմահաւ-
ցընոց և իստալիոյ գերազայն պարծանքնե-
րէն մին Միծ Քերթօղն ՏՈՐԿՈՒԱՏՈՅ ՏԱԱ-
ԽՈՅ :

փոքրիկ Տասայի մանկութիւնը իրեւ զար-
մոնալի սպանչելիք մը. դեռ եօթիք ամսական
չեղած, կը գրէ, արդէն խալերին բառերը
մաքուր հնչմաք կ'արտաքրեէ, մինչդեռ նոյն
հսակի մէջ գտնուող տպորակն տղայք հաշ-
գիւ միավանկ բառերը կրնան հնչել: Հայրը
աւենակու տղուն զարգացման կարգ գուր-
ընդունակութիւնը՝ բաւական համարելով
ծննդաց խնամքը՝ տղուն կրթութիւնը յանձ-
նեց նաև յատուկ զտատիարակի մը հոգա-
ծութեան, անոր մտքի և սրտի կրթութեան
համար. և այս պատճառու 1546ին փոխա-
զրեց ընտանիքը Ալեքոնց քաղաքը՝ շքեղ
բնակարանի մը մէյ՝ որ զարդարուած էր
գեղարուեասականն նկարներով և որմակալ-
աներով (իորինէ), և ուր կեանքի գիւրուեան
ամէն միջնորդով օժտեց իր փոքրիկ գեր-
գաստանը:

Երբ Տորկուատոյ եօթը տարեկան եղան՝
բաւական չեղան՝ գաստիքարկին ունեցած
մատորական պաշարը՝ գոհացումն և յա-
գուրդ տալու հանձնառերէ աղուն մտքուն, որ
ճնանազգիւն սրամնութեամբ է երևակայու-
թեան զարմանալի զօրութեամբ օժտուած՝
ամէն բան կ'ըբռոնէր, ամէն բանի պատ-
ճառը կ'ուզէր հասկընալ: Ուստի իննամու-
հայըր փսխաղրեց իր ընտանիքը կատոի քաղաքքը,
ուր վնաեղեց տղան 1551ին Յի-
սուսնան նորակառոյց գարդարանի մը մէջ:
Ծն ուսաւ Տորկուատոյ իստակերէն, լստի-
ներէն և յոյն թեզուները և նոյն լեզուներով
արձակ և ոտանաւոր գրելու արուեստը: Դեռ
ութը տարեկան էր երբ առաջին անգամ
իրէն գրած իստաբերէն ընտիր դատուած ճա-
պէնիսեր և ոտանաւորներ՝ հասարակաց առջե-
իրմէն և արտասանուելու մըցանակին արժա-
նազան,

Անտարձակոյս է՝ որ դաստիարակութեանը մը առաջին տարիները՝ հիմնենքը կը կազմեն տղոյ մապագայ կեանքին և գործելակերպին։ Տորկուասոյի կարգը գուրու երեւական յութեան յատկութիւնը՝ եթէ անկութեան անանանական ինչպէս որ պէտք էր իրեն գաստիարակներէն փափառած ըլլար ուղղափէլ միշտ հպատակներ՝ անձուած կամ չափաւորուած կամքի գորութեան և խոհական առաջնորդութեան, անշուշտ կարգ մը գըժախտութիւններ անձնուած պիտոր ըլլային Տորկուասոյի ապագայ կեանքին։ Այս տեսակ կետով գոյցէ ակամայ պահած կամ չեն յաղողած։ Տորփաւատօյի մանկութիւնը կրթող Քիոստանին Հայրեան Այսպիսի սու մոռզու կ գափուուն երեւակայութեամբ սժտուած մանկան մտքին մէջ՝ բաւական չէր գեղցկին զարգացումը, այլ պէտք է արմատանար և

Մանսոյ՝ ապագայ՝ Մեծ Գերթողին կեն-
սագրութիւնը գրողը՝ կը ներկայացրնէ մեզի

տարրանար հոն նաև փորձառական ուղղամիտ դատողութիւնը, որ առաջնորդ լրաբեր կանքի պատահարներուն մէջ, Զոր օրինակ, կոնքը պէտք չէր Տորիւատոյի երևակայութիւնը վրդովէր կամ սարսափներով լեցնէր, այլ պէտք էր առաջնորդել զոյն և քաղցրացնել, քանի որ կրօնքի քաղցրութիւնն զգական մեծապէս տրամադրուած էր անոր սիրու, և որուն համոզութեառուն աւելի պէտք պիտի ունենաց Տորիւատոյ թէ իր ընտանեաց և թէ իր անձին սպազայ թշուառութեանց մէջ, որոնք 1647ին սկսան դառնացնել իրեն հօրը և խաղաղ ընտանեաց վիճակը:

Կարուու Ե. կայսեր տեղակալ՝ Նապոլի քաղաքին փոխարքայն Դոն Քետրոյ Տովեացի փորձեց Սպանիա հաստատուած Հաստաքնիութեան ատենաբ նաև Նապոլիի մէջ ալ հիմնարկել Քաղաքացիք բռւռն կերպով ընդդիմացն, և հակառակ փոխարքային խանքերուն՝ պատագամնուորութիւն մ'ուղարկեցին կայսեր. և պատագամնուոր ընտրուեցն իշխանն Սանսեւրինոյի և Քեռնարդոս Խասոյ: Խորամանկ փոխարքայն գիտացածածուկ կերպով կայսեր միտքը գրուել քաղաքացւոց և անոնց պատագամնուորներուն դէմ, որով ամէն ճարսասանական խօսքի հնարքներ ի գործ զնելով հանուել չկրցան կայսեր զայրոյթը բրորոյթին հանուեցնենել. ուստի թէպէտ և Հաստաքնիութեան ատենեին հաստատութիւնը խափանուեցաւ, բայց կայսեր ներման ազատազրին հետ՝ քաղաքացւոց վրայ տուգանք դրուեցաւ հարիւր հազար դուշափի վճարումն և գէնքերու յանձնումն, որով քանաքին ամենահաստատութիւն միտքուն ընդունեցաւ կայսեր կողմանէ: Երբոր Սանսեւերինի իշխանն և Քեռնարդոս Նապոլի փերագարձան՝ քաղաքացիք ընդունեցան զանոնք ամենամեծ ուրախութեան ցոյցերով՝ իրեք հայրենեաց ազատարաններ: Այս եղած համակրութեան ցոյցերը շատ գառն եկան խորամանք փոխարքային, որ երգութնաց պատագամնուորներէն վրէժն առնենք լախ՝ դրկեց Սանսեւերինոյի իշխանը այն եկան ուուտներէն՝ որոնք կայսերական արտօնագրի մը շնորհի կը վճարուէր իրեն Սալենոյի մաքսատնէն, և ասով ալ գոհ շըլլալով՝ գաղտընարար վարձեց սիկարեան մը՝ որ թէ և շալողեցան սպաններ իշխանը, բայց վերաբորց զինքը՝ երբ նաև Քեռնարդոսի հետ դէպ ի Սալենոյ ճամարա ինքած էր. և թէպէտ չարագործ բռնուեցաւ, այլ անպատճի ազատ թողարկեցաւ: Այսպիսի անիրա և բռնաւոր վարմունքի դէմ իշխանը բնու ծեռքէն և անոնց հաստացած գժոխային վիշտերէն:

բողոքելու: Բայց տեսնելով որ կայսրը զինքը յանցապարտ մանաւանդ քան թէ ուրիշն շարութեան դոհ մը կը համարի, հասկցաւ որ փոխարքային խորամանկութիւնը յաղթանակը տարեր էր արդարութեան դէմ, ուստի բատոյնին համարեցա օտար իշխանութեան մը ծառայել, և Քեռնարդոսի հետ գնաց Փարիզ և պալատական մ'եղան. Հենրիկոս Երկրորդի արքունականաց, և ջանաց ատարին գէնքերուն զօրութեամբ վերադառնար հայրենիքը և ձեռք բերելու կորարծուցած իրաւունքները: Բայց օտարէն իրեն խոստացուած գէնքերու օգնութեամբ անգործադիր մնաց, իսկ փոխարքայն թէ զինքը և թէ Քեռնարդոսը հարենիքէն ապատամբ հըսա չակերով մնաց Երկուքին աւ սասարածները արքունէաց կրասուելու հանկարծ գաւարակեցից:

Այսպէս ուրեմն Տասաոյի պալատը և ունեցած բոլոր իրեղէններն և հարստութիւնը՝ յափշտակուեցան իրեն ընտանեաց ձեռքէն, որոնք գտան իրենց թշուառութեանց ապատանարան բնակուրան մը՝ ոնուութենէ յետին աղքատութեան մէջ յանկարծ գաւարակեցուու:

Այսպիսի աքսորի մը գառն պարագային մէջ միակ օգնութիւնը որ պիտի կարենար իրեն ընտանիքը թշուառութենէն իրեղէ պիտի ըլլար իւր կնոջ եղայրներուն իւր կնոջիք պատագանիթիւնը, որոնք Նապատի մէջ աղցեցիկ անձնին էին և ինամակալ էին կնոջը հայրենական հարստութեան ժառանգութեան իրաւունքին. բայց անոնք ոչ միայն շուգեցին օգնել Քեռնարդոսի, այլ նաև անոր թշուառութենէն օգուա քաղելով՝ իրենց աղքատութիւնին, և գոյոց գագամունքը խզցեց դէպ իրենց գժարախ օջոր և անոր անեղ զաւակները գիւտական հաճոյք մ'ունեցան թշուառներն աւելի և թշուառացներու: Մտէպ նամակներ կ'ընդունէր Քեռնարդոսի իր կնոջէն՝ որ կը պաղատէր վրկելու զինքը և իւր զաւակները, իւր եղայրներուն ձեռքէն և անոնց հաստացած գժոխային վիշտերէն:

Քեռնարդոսի սիրու շդիմանալով իւր ընտանեաց աղէտներուն ընդդրեց Սանսեւերինոյի իշխանէն (որուն այնքան անձնանուի բռնեամբ զոհէր էր ինքզինքը) բաժնուելու իրմէն, և անձամբ երթաբու գարման տառներու իւր ընտանեաց աղէտներուն: Զիջաւ իշխանը և ատարէկան երեք հարիւր սոկի սկուու թոշակ կապելով արձակեց Քեռնարդոսին իրեն ծառայութենէն: Թողոց նա Գաղղրիան 1645ին և անշնարին նեղութիւններով Ալպեաններն և Ալպենինեանները կարելով՝



Տորկուաստոյ Թամասյ

Հասաւ Հոռմիմ, և ընդունեցաւ Քահանայաշպատէն՝ նոյն քաղաքին մէջ իւր ընտանեաք ընակելու և քաղաքացիութեան իրաւունքը:

Հակառակ բենարդոսի ամէն կերպ ջանքերուն և աղաչանքներուն կարելի ջնառաւ աներձագներուն անգութ ազահութիւնը մեղմել, որոնք ամէն ջանք ձեռք առ ին չիուցուու որ թեռնարդոսի կինն և աղջիկը հեռանան Նապոլիէն։ Միայն Տորկուատոսի թոյլ տրուեցաւ իրեն դեռ տասը տարեկիւն հասակին մէջ մօրմէն ու քրոյմէն սրտամմիրկ բաժանմամք մը՝ ազգականի մը ճեռ Հոռմիմ մէկնիլ։ Խակ մայրն և Փոյրը՝ Տորկուատոսի քարամիր քենիներուն նիւթաներուն մէջ գոյն մասցին, որոնք քանի մ'ամիսներէ յետոյ դեռ տասնըլից տարեկան աղջիկը՝ աննշան մէկու մ' ճեռ բռնի ամուռանցուցին, և անոր մօրենական ժառանգութեան իրաւունքը արքանեաց գրաւել տուին, ողորմելի ամսական մը միայն հակաբիլ աղջրկան։ Երբ մայրը կրած անսնանի վլիշերէն և սրտին ցաւէն արգէն յանկարծական մենած էր, կամ գուցէ (ինչպէս կը գրէ թեռնարդոս իր նամսնկերէն մէկուն մէջ) թռւնաւորուած էր իր եղբայրներէն։

Այս ամենասխուր գոյժերը Հոռմիմ հասնելով յուսահաս ցաւերու մէջ ընկրղմեցին թշուաւ թեռնարդոսը և իր թշուառայոյն Տորկուատը՝ պաշտէի մօրէն որբացած և սիրելի փոյթէն գրկուած։ Եցկելի հայրը մտածեց իր սիրուն զաւակին միթիթարանք մը գտնել՝ ազնիւ ընկերակից մը տալով յանձին իր փորբէկ եղրօրորուոյն Քրիստոնիքի, որ հօքն որբ մասցի էր երեքամուրի մէջ։ Ուստի բերել տուու զինքն Հոռմիմ և Տորկուատոյի սրտակից և ուսումնակից ընկեր մը պարզեւեց՝ երկուքն ալ անխտիր կերպով հայրական սիրով ինամելով և անոնց ուսմանց և դաստիարակութեան հսկելով։

Բայց Նախանամութիւնը դեռ վերջակէտը քրած չէր՝ այս թշուաւ ընտանիքաց կրած վլշտերուն։ Գան զի 1556ին հարկ եղաւ Հոռմիմէն հեռանան խոյս տարին սպառական զօրաւոր բանակի մ' երեսէն՝ որ Հոռմիմայ պարիսպներուն մօտ հանսելու վրայ էր, պատճառաւ պասերազմին՝ որ ծագէր էր Սպանիոյ կայսեր և Գաղղրի Քաջաւորին միջեւ և այս վերջինս դաշնակից եղած էր նաև Հառմայ Պապը՝ Պաւլոս Չորդրոդ։ Փութաց թեռնարդոսի փորբէկ Տորկուատոն ալ Քրիստոնիքի հետ սպարկել թերգամոյ՝ վերջոյս մօրը քով, և ինքն ալ իրեն ապահով ապաստանարան գտնել Ուրբինոյ Դիքսին Գուիդորալիքի ապարանքը, ուր ոչ միայն իրաւու սրելու վերաբանութեան գտաւ, այլ

քիչ ժամանակէ յետոյ հոն կանչուեցաւ նաև պատանեակին Ծորկուադոյ՝ իր ուսմունքը շարունակելու Դիքսին գտաւակին գտաստիարակներուն ինամամբին ներքեւ, որոնք զարգացուցին աղուն միտքը ոչ միայն բարձրագոյն գրականութեան գիտութիւններով, այլ նաև ասպատական օրէնքներով, ուրինամարտութեան հրահանաներով, որոնցմով իւսոյ Տորկուատոյ ծանչուցուեցաւ քաջ ասպետ մը և ամենանարար սուսերամարտ։

Սակայն այս միջոցին գագրեր էր Սանսեւերինյո իշխանէն առատաձեռնուուած տարիկան 300 սկսուի հասոյթը, որով թեռնարդոս ամենանար կարօտութեան և պարտքերու ներքեւ ինկաւ։ Մինչև որ բարար բանելով՝ կրցաւ վենետիկի պաշտօնի կանչուով 1558ին 200 սոկի դոկատ տարեկան թշակով, և յաջորդ տարին ալ յաջողեցաւ Աւրբինոյի Դիքսին զինողութեամբ իրեն քով թերեւու Տորկուատոն և 1560ին ալ վեսեղերու զիքը Պարտիա քաղաքի Համալրասանին մէջ՝ իրաւուգիտական ուսմանց ընթացքն ընելու նպաստակաւ, հակառակ Տորկուատոյի միական թերումին, որ կը ձգէր միշտ վինքը բանաստեղծական և գրագիտական ասպարէցին կողմը։

Ցանըլից տարեկան հասակին մէջ էր Տորկուատը՝ Համալրասան մտած ատեն՝ Իրաւուգիտական ուսմանց ձեռք զարկաւ՝ պարզապէս իրեն հօրը հնապանդէլու համար, որ համոզուած էր անձին փորձով՝ թէ բանաստեղծութիւնը ազնուականի մը պատուաւու և հարուստ վիճակ ընծայելու արտեսուը չէր։ Տպագրել տուած և Սպանիոյ կայսեր ընծայած էր իրեն Այսամէիք հարիւր երգով ընտիր քերթուածը, բայց անով ապրուստի դիւրութիւն մը ձեռք թերելու բախտն ունեցած չէր։ Ուստի թողով վենետիկոյ մէջ իրեն յանձնուած պաշտօնը՝ Վկագեմիոյ ատենադպրութեան անցաւ Ֆէրրարա, Լուիժի Դ'Էստէ կարդինալին ծառայութեան մէջ։ Այս միջունին Տորկուատոյ ձանձրոյթ զգացով իրաւուգիտական ուսմանէնքն, որուն համար մնաւ թերումն չէր զգար, գրեց հօրը և անոր հաւանութեամբ հետամուս եղաւ Համալրասանին մէջ փիլիսոփայական և գրականական գիտութեանց։ և քիչ ժամանակէ վերջը հրատարակեց իրեն անդրանիկ բանաստեղծութիւնը՝ Հայնարդ միտոնի ներքեմ։ 18 տարեկան հասակին մէջ։

* *

ՏՈՐԿՈՒԱՏՈՑ ՏԱՍՍՈՑ այլ ևս պատանի մը չէր գիտական աշխարհի առջև, այլ հան-

ճարեխ մտքի, ազնիւ գգացումներու և գեղեցիկ
ոճի ծիրքերով օժտաւած հեղինակ բանա-
տեղը մը, որ տեսնելով իրեն Հպիթացիէն
սաացց համբաւն ու գովառթիւնը, աւելի
ծանր և բարձր նիւթեր կ'որոճար մտքին
մէջ՝ ընդարձակագոյն դիցազներգութիւն մը
գրելու նպատակաւ կը գրէր իր բարե-
կանաներէն մէկուն որ գտնեալ նիւթերու ի-
րեն արժանաւոր կ'երեւանիք, և աննացմէ
մէկն ընտրեալու մասին բարեկամին իորդւորդ
կ'հարցընէք: Այս նիւթերն էին.

Ա. Գովիրեղի և ուրիշ քրիստոնեայ իշխաններուն ըրած արշաւանքը՝ մահմետականներու գէմ՝ Երուսալէմ ազատելու համար.

Բ. Բելիարիոսի արշաւանքը Գոթացիներուն դէմ.

Գ. Ներսէս Պատրիկ Հայկազնի արշաւանքը Պոթացիներուն դէմ.

Դ. Մեծին Կարողոսի արշաւանքը Սաք-
սոններուն դէմ.

Ե. Անձին կարուսի աշշատանքը լոնգո-
բարպացուց դէմ:

Հօֆնաղի հրատարակութենէն տարի մը
վերջը լոյս տեսաւ Տասոյի Արշաւանք Գոռ-
փրենի քերթուածը, որ նախագիծ մ'ուր այն
հրաշալիք և գուլիք գործոց Իդացաներգու-
թեան, որ կատարել անդորրաւած պիտի հրա-
տարակէր քսան տարիներէ վերջը՝ Ազա-
տումն Երուաղիսի վերնագրով, որ իրեն
անտւնը պիտի անմահացընէր Անձ Քերթողի
կոչմամբ՝ ոչ միայն իր ժամանակակիցներուն՝
այլ նաև ապագայ գարերու մէջ:

Տասայի հանճարին վրայ զիացողներէն՝
Բոլոնխա քաղաքին Եկեղակոյտը և քաղաքին
Կատավարիչը որ փոխանորդ էր Մեծն կա-
րլուս Քորպուսուն Կարգինալին, Հրաբեր-
ցին Ծորդուատոն Պարովայի Համարարա-
նէն անցնելու Բոլոնիայի Համարարանը և
շարունակելու իրեն ուսմանց ընթացքը՝ ծե-
րակուտքն իրեն յատկացուած առատաձեռն
ձրի թոշակով, իննեւստանամեւայ հանճարեղ
բանասնեղձ՝ Բոլոնիայի գրանին և քաղա-
քական րաբարագոյն Նկերութեանց մէջ պա-
տուաւոր մուտք ունեցաւ, ամենուն կութիլի
և յարգելի ըլլալով։ Սակայն իրաւացի ար-
ժանիքն ու փառքը՝ ոչ երբեք ազատ մնացեր
է վասոգի նախանձողներու Հարուածներէն։

ուստի զարմանք չէ որ Տորիուատոյ երիտա-
սարդ բանաստեղծին դէմ ալ այնպիսիները
մախային և ծածռոկ ջանքեր ընեին զինքը
մեծամիջներու աշքէն հանկուու բարեկեն-
դանի զուարձութեաց ժամանակ՝ քաղաքին
ամէն կողմ տարածուեցան քազմաներու եր-
գիտարանական և նախատասլիր ուսանաւոր-
ներ ծերակուտին անդամոց և ուրիշ մեծա-
մեծներու դէմ, որոցմէ մէկին մէջ նաև Տոր-
կուատոն ալ ծաղրաւեր էր։ Վերջինիս նա-
խանձրդ թշնամիները կցուն կանկածի ներ-
քե ձգել առա ծերակուտէն իրեն այրգելի
Տօրուատոն և Երբ Տասոյ բացակայ այս սե-
նեկէն՝ յանկարծ հրամանաւ ծերակուտին՝
ուստիկանները կոփեցին սենեաւկը, և Տասոյի
բոլոր թղթեղէնները տարին և քննութեան
ներքեւ ձգեցին։ Թէպէտ և Քերթողը ամենդ
եւս այդպիսի տարօրինակ քննութեեն մը,
և թղթերն իրեն գործուեցան, բայց նա
սաստիկ զարցացած ու վշտացած իւր արժեա-
նապատութեան դէմ եղած այսպիսի գոր-
ծողութեան մը, բողոքեց այն անիրաւութեան
դէմ և Բողոք հեռացաւ քաղաքէն և գնաց
զարձեալ Պաղողլ՝ իր սիրելի բարեկամին
Ակիսիթոն Գանգագոյի քով, ի յետո Կար-
գինալ եղաւ, ուսկից անգամակից ընտրուե-
ցաւ Էսէրէի կորուած կաճապին՝ որ գեռ նոր
հաստատուած էր Ակիսիթոնէն։

Այս ժամանակակիցներն զբց Տասոյ իւր Գոփենքու գերթուածին առաջին երեք եր- չերը, և նաև շատ զիտնական դրուած մը, բանաստեղծութեան արուեստին և յատկապես դիշացաներուրեան հարց երեք ձառք:

Սակայն 1565ին նոր բախտի (եթէ լա- ւագոյն չէ ըսել՝ նոր գծբախտութեան) աս- պարեզ մը բացուեցաւ երիտասարդ Գերթո- վին առջև։ Եսակ քաղաքին Ամփոնսո Բ. Դուքսին եղբայրը՝ Լուինի Կարբինալի հրա- փերց Տօրիուածան կերպարայի արքունիքը՝ իրեւ Երիտասարդին ցոյց մը՝ Հեղինա- կէն իրեն նուիրուած Հոփինար գերթուածին, տարով Տասոյի իրեն պալտասականաց իրեւ անզամի մը՝ բնակարան, իշխաններուն հետ սեղանակցութիւն և ամսաթոշակ, որպէս զի ապահովուած կեանքով մը՝ զրադի Տասոյ բանաստեղծութեան և սիրած գրականական գործերուն։

Այսինուաս Դուքսը երկու քոյքեր ունէք՝
Լուկրետիա և Ելէնորա. վերջինը 28 տա-
րեկան էր և չսառ քայլած կեանք մը կան-
ցընէր արքունեաց մէջ, յանանշեցիր պ-
աշ-
խարացային զուարձութեանց, այլ զրադեկու-
րաբերութեանց և մանաւանդ յանամակալ
ըլլաւով այն անձանց՝ որոնք հարսութեանէ
թէպէտ զուրկ, բայց սրտի բարութեամբ և

հանձարի ձերքերով ճռի էին, լուկրետիա՝ երիցագոյն քոյըր՝ հիմնալի էր զեղեցկութեամբ և օժտուած մասաւրական բարձր կրթութեամբ և խորագիտութեամբ. իսկ Եւլունար՝ գայերուց դէմքով և ծանրաբարոյ վարունակով՝ պատկառանք կ'աղջէր ամենուն, և ժողովունքը զիսն իրեն կենդանի սրբազնի մը կը մեծարէր։ Երիտասարդ Քերթողը լուկրետիայի համակրանքն և յատուկ պաշտպանութիւնը կը գայերէր, բայց իր միտքն ու սիրութ հիացաւ և գերուեցաւ Եւլունարայի վաեմական վարունքէն։

Տասինի այս արքունեաւ մէջ անցուցած առջին տարիները՝ զուարթ և երջանիկ կեսնքի տարիներ եղան։ Իրեն պաշտպան Կարգինալին Հառվիմ գտնուած ժամանակ՝ ինքը բրորովին ազատ կը մնար և կը ճանապարհորդ էր մերձակայ քաղաքները և մերթ իր ծերունի բանասահզ հօր այցելութեան կ'երթար՝ անըն Ոստիլիս քարտաքը բնակոծ ժամանակ. իսկ արքունեան մէջ ապար ժամանակ՝ ըստ առփութեան նոյն ժամանակի իշխանագանց՝ բազմաթիւ սիրոյ երգեր կը գրէր, նաւիբերով զանոնք այլ և այլ իշխանագուներու. այս տեսակ երգերին ամենազբանները նուիրուած են երկու քոյր գրտունի բամբիչներուն, մանաւանդ Ելունարայի նուիրուածներու։

Ասպիսի զրաքալնեմբրով ժամանակին անցուցած պահուն՝ բնասանեկան զժքախառնութիւն մը վրայ հասաւ՝ իր սիրտը զտանացներու. 1569ին Ծառասոսի մէջ լսեց որ ծերունի հայրը ծանր հիւանդութեամբ մը կենուց վերջին վարդիկեաններուն մէջ կը ցրտունուր. Փութաց շուտու հասաւ Ոստիլիս, և փիշեր ցորեկ կը հսկիր հօրը անկողնոյն քով՝ մինչեւ որ մասէ մը վերջը թեւնարդոս աւանդեց իր հոգին՝ սրտակէց որդուոյն բազկաց մէջ, որ զացած վիշտէն ինքն ալ ծանր հիւանդութեան մ'ենթարկուեցաւ։

*
*

Հօրը մահուանէն վերջը՝ հազիւ թէ իր առողջութիւնը գտաւ՝ Տասոյ գարձեալ Ֆէրրարա զարձաւ, ուր մեծամեծ հանգէսներ կը կատարաւէին Լուկրետիայի հարսանեաց, որ կ'ամուռանար Ուրբինոյի Իտախն հետ, 1570ին։ Բայց Տասոյի վշտացած սրտին միխթարիշը Եւլունար՝ կը բար արքունեաց մէջ՝ իրբ ասաց մը Քերթողին սիրոյն, ուրուն նկատմամբ ունեցած զգացմունքը բացարեր էր Տասոյ՝ այս ժամանակին մէջ գրած Սոփրինայի և Ուինդոսի դրուակին առողերու (Տես Երգ թ. 14-16)։

Նոյն տարւոյն վերջը հարկ եղաւ. իրեն պաշտպանին՝ Լուիսի Դ'Էստ Կարտինալին հետ ուղեկցի Պարզիա, ուր հանմերով 1571ին՝ սիրալիր ընդունելութիւն գտաւ Կարուս Թ. թագաւորէն, և Փարիզի Համարարտնը նոյն պիտի շքեր հանդիսաւորութեամբ և պատուաւ. պիտի ցոյցերով ընդունեցաւ Գաղղիյա փառքը Սուրբ Երկրուն մէջ Գոփրեցոյ քերթուածով տարածող բանաստեղծը, որով երկու դար առաջ ընդուներ էր իտալական Քերթուածուաց կայր Պարկի արքունիքը, ուր առանց պաշտօն մ'ունենալու՝ իր սիրելի ուսմանց կը զբացէր՝ Դքսին առատաձեռնութենէն գաւացուցիչ թոշակ մ' ընդունելով։ Հոն 1573ին ընթառւուած Տասոյի Ուսուցիչ Երկրաչափական գիտութեանց Համարարտնին, որոց մէջ շատ հմտութ էր, որովհետեւ Միջին դարուն՝ փիլիսոփայական մանամիւնին կին կը վերտրերէին նաև շափական գիտութիւնները, որոց ընթացքը կատարած էր Տասոյ Պատովայի Համարարտնին մէջ՝ հըսնակառ Փերեկրիկ Կոմանդինյա թուարանկարին առաջնորդութեան ներք։ Մակայն ուսուցչութեան գրավմենքը արգելք չենաւ՝ շարունակերու իրեն Գոփրեցու քերթուածին յանորդութիւնը և միանգամայն բանաստեղծական ամենազդութիկ գոհար մ'ալ հրատարակելու, որ էր Ամիկան գլուխուածոց կշռուելու արժմանաւոր Հոդուերկատկան մասն թարտերութեանը, որուն ներկայացուութեանը, որուն միայն Ֆէրրարայի մէջ առաջարակ ամենուն վայցմունքը շարժեց, այլ նաև քիչ ժամանակի մէջ թատերական բեմի վրայ սրանչացուց իտալական մեծագոյն քաղաքներու բնակիչները, և Վենետիկոյ մէջ տպագրուեմիվ թարգմանուեցաւ իսկայն գաղղիերէն, գերմանիերէն, անգլիական լեզուներով, ֆրանսն և իլլիրական լեզուներով։

Թէպէտ և այսպէս Տասոյի համբաւն ու փառքը աշխարհականչակ կը գտանար, բայց Քերթողին սիրտը ներքասակէս ուրախ չէր, որովհետեւ կը տեսնէր՝ որ իր պաշտելի Եւէնուրան կարծես նոյն փինապար բարեւէր զգացմունքը չըր ցուցներ իրեն հանգէս, ինչ ունէր Գոփրեցաւ երթալէն առաջ, այլ ընդհանական ուրիշ քերթողը մը, Դքսին մտերիմ քարտուղարն Պուտրինի, որ հանճարի ձիքերէ և ասպետական վարմունքէ զուրկ չէր, յաջողեր էր Ելէնուրայի մեծագոյն համականքը վայլելու։

Այս միջացնի Լուկրետիա՝ Ուլքինոյի Դրբանին, Ելենորայի երթագոյն դրյար, Հրաշերեց Տասան Աւրբանյի արքունիքը՝ հոն ալ Ավենդա Թատորերգութիւնը հանդիսացնելու Համար, Հոն կարուց Վերթօնը իր երեն Դոփինդ գիւցազներգութեան գեղեցկացոյն կտորները, որուն մինչև ԺԷ Երգը գրած էր, և որ ասարհներէ վերջը Ազատութեան արագագիւմ իրադարձութիւնը պահի հրատապութիւնը: Արքան ալ սիրադիր ընդունութիւն և առասաճեան ընծաներ կ ընդունէր Տասայի իրեն պաշտպան Դքսուհին, ասկայն իր զացամունքը միշտ զինքը զէպ ի Ֆէրրարա կը քաշէր. ուստի հրատարեալ Լուկրետիայն՝ փութաց Ելենորայի քով, ուր փոխանակ իրեն նապատակին հանունելու դրախտութեանց պիտի հանդիպէր:

Տեսնելով Ելեսոնայի իրեն հանդէպ ցոյց տուած պազ զգացմունքը, ուղեց անոր գութը շարժել՝ կը պատրաստած Դիբացանիքով եւեան մէջ զետեղիութեան Ավարտինիայի և Ալին-դոսի դրուագը, որով էիմանու Հոյսյան անաւնը անմահացնել կը փափաքէր, և անոր նուի-րուած Նուռագի մը մէջ կը գրէր այս տողէրը.

Պիտի լըսնեն Սկիթացիներ, պիտի լըսնեն Լիբրոյ
Արեակզէ աւագուանեք զարդրիք անունդ, և զեղբ
Եւ Արբիս սոկումներուն մէջ չըցնած մասն ունենան
Համեստափայլ զեղցկութեան պարտանցն ու զգնոս կա-
[նացի]

Այս միջոցին Հենրիկոս Գ. Եհանատանը թողլով՝ Կերթար Պազրիոյ արքունական գահը բացիւթու է. Վենետիկն անցած պաշտօն՝ Ավելոնոս Գուուլու ընդառաջ հոն Տասոյի հետո՝ պատուելու նորընափի թարմարը: Վենետիկոյ ծովագանին ոգէն ծանր չերմախտի ենթարկուեցաւ Քերթողը և հաղի կրցաւ կեանքն ազատել և Ֆէրրարա վերապառնալ, ուր առողջութիւնը տանելով՝ աւարտեց իւրեն Դիրացանի բարութիւնը, որուն օրինակութիւնները զրկեց Հառով, Վենետիկի, Պազրիու և Ֆէրրարա գտնուող բարեկամներուն՝ անոնց կարծիքները ընդունելու նպատակիս: Այսնք մանրախոյզ քննազատութեան են՝ թարիեցին քերթուածք և բազմաթիւ զիւտութիւններու ըրին, որոցմէ մաս մը իւմաստուն սեսութիւններ էին և մաս մ'ալ խթճանքներ: Այս եղած գիտողութեանց Հետեւանք՝ Տասայ իր գեղեցիկ առղերք սրբազրելու կամ փոփոխելու անհանոյ Հարկին ենթարկուեցաւ, և այսպիսի մատարական տանձանք մը իրեն երեսութիւնութ մաքին վրայ ձախորդ հետեւանք մ'ունեցաւ. այնպէ՞ս՝ որ սկսած սարահօւսիւ ոչ միայն իրեն Հանճարին կարողութեան և քերթուածին յաջողու-

թեան վրայ, այս մինչև անգամ իրեն ունեցած կրօնական համազումներուն վրայ ։ Գուցէ այս արտադրութեան արգելենք՝ հիւանդութեան մ' ենթարկուեցան 1575 ին, որուն առէ շէկինքը որ ոտիղային չերմ անանը կը տան։ Եյր հիւանդութիւնն անցաւ, խնդրեց Աւ-
ֆանսոս Դաբասէն և հրաման ընդունելով՝
Հովդ գնաց իրեն կրօնական տարակոյա-
սերը գիտանկան եկեղեցականներ լուծե-
լուար և խիստ ապահանանքներով զնուա-
սելու համար։ Հառվիմայ Հառվիմա հաւատափն կը ո-
սականները վստահացոցին Գերբողով՝ որ
բնաւ հերետիկոսական մորորութեանց են-
թարկուած չըր և վստահացոցին որ կրնար
այս կոտմանէ խօժմաններն հանդարաս բռնել։
Ենք Ֆէրրարա գարձաւ։ Ալիքնասոս Խուրա-
սինքն իրեն քարուուզլու և պատմազիր ըն-
որդց 1576 ին, փոխակ Գ. Պիյնս պատմա-
գրին, որ նոյն տարին մեռած էր, և իրեն
տարինքան տառա թրչակ մը յատկացոց։
Եյէնորոս ի հանանշէ օրինրդն այ սկսաւ
գարձեն արքերութեան վրայ մտամական մաս-
սնոր գութ մը ցուցնել, և զինքը տարա-
իրեն չետ Պոյ գետին վրայ ունեցած ամա-
ռանցը, ուր Եյէնորոյի խորհուրդին և ազ-
գեցութեան ներքեւ իր գերբութեան մէջ
Անդրագործած լըրմինային այս սիրաբը և
գիտայուն կինծանագիր տառաւ, որուն փափ-
ութեան ոչ չին և ոչ նոր գերբութեանքաւ
մէջ բնաւ հաւատարը չի գտնուիր։

Ամարատունէն գառնային յետոյ սկսան
Տասոյի դժբախտութիւնները : Վերթողը՝
իրեն բազմաթիւ սիրոյ երգերուն և եռաց-
ներուն մէջ գրած էր նաև այնպիսի բա-
նասակեղծութիւններ, որնք հարաբարկած
էին կամ այլ մեջ զգուշութեամբ կը պաչէր եր-
կամբէ փառ զիգեղ մը մէջ, որուն բանին
միշտ վրա կը կրէր: Վասահանարով իրեն
Մարգարոյ անունով բարեկամին վրայ՝ մը-
տերմաբար յայտներ էր անոր իրեն կիսնքին
և սրբն գատանիքներէն ումատիւ: Տասոյի
բացակայութեան ժամանակ՝ անհաւատորիմ
կ վաս բարեկամը՝ զեղծանելով Վերթողին
մտերմութիւնն, զարբինի մը ձեռքով բանալ
տուեր էր երկամբէ զգրօցը, և ոչ միայն
կարգացեր էր Վերթողին գաղտնի պահած-
ները, այլ և անտոնյէ գողցեր էր Եկեղե-
այի հանեկապ անկացած սիրոյ զգացմանները
պարունակող քանի մը կոտորներ և ծածուկ
յանձներ էր Ալխոնա Պրիմի ձեռքը: Երբ
յառունակէն և այս իմացու Տասոյ՝ Մարգա-
րոյի շարապիրս վասութիւնը և յանգիմաննեց

զինքը բրած անհաւատարմութեան համար, նու ոչ միայն ներում շխնդրեց, այլ և ծիծաղցան Քերթողին արգարաց զայրացման վրայ. ինքունը չկրցաւ բանել Տասոյ և ապակեց թշնամուն նոյն իսկ Դուքսին սենակներուն մէջ՝ Մազդայոց զինքը քազաքէն դուրս մենամորտի հրաւիրց, և Տասոյ ընդունեցաւ հրաւէրը: Մենամորտի պահուն երը երկու կողմանէ կատաղի հարուածներ կը փոխանակէին, տեսաւ Տասոյ որ Մազդայոց երէի եղբայրները՝ անոր օդնուաթեան կը գիմէին: Փանազին դժմաց կրկնապատկելով իր ճարտարութիւնն և արիութիւնը՝ յաջողցաւ գեռ եղբայրները շմօտեցած՝ ծանր կերպով վիրաւորել թշնամին, որուն վրէմինդրութեան դիմեցին Մազդայոցի եղբայրները երէրը միասն Տասոյի վրայ խոժեմազ զինքն սպաններու համար: Բայց նա այնպիսի վիրաւորել և ճարտար կերպով ինքինքը պայտապանեց, որ ոչ միայն քայլ մ'այ տեղի շտուաւ և տնիցո մասց անոնցմէ, այլ յաջողեցաւ սոսիններէն մէկն ալ վիրաւորել և միւսներուն սպաննալ: Առոնց ազադակէն ճուղած՝ բազմութիւն մարդկանց գէւ ի հնա դիմեցին կ կոռունները բանեցին իրարմէ: Չորս եղբայրները Դուքսին վրէմինդրութիւնն ազատեալ համար, փութացին փախան ուրիշ երկիրներ՝ դժուաթեան սահմաններէն գուրս. իսկ Տասոյ տանը օր առանձին սեննիկ մը մէջ բանատեցաւ, և իստոյ թէկտ ազատ թողուցաւ, այլ տեսաւ որ իրեն ամէն մէկ քայլերը գաղանի լրտեսներու դիմուղութեանց ենթարկուած էին: Որ մը՝ 1577, յունիսի 17ին, երբ Լուկրետիա՝ Ելիսոնորայի դժուահի քոյրը Ֆէրրարայի արքունիքն հիւր եկած ըլլայով, Տասոյ անոր սեննակը կը գտնուէր, տեսաւ բարունեցաւ ծառաններն մէկը լրտեսելու դիրքին մէջ, շինարարով իր բառու բարկութիւնը սանձել, մօտը գտնուած զնոնակ մը ձեռքն առած՝ փակեց լրտեսին ետեւէն վիրաւորելու: Վիշյ հասան բազմաթիւ մարդիկ, զապեցին զայրացած Քէրթողը և Դուքսին համանուն պատասին գաւիթը գտնուող սեննիկ մը մէջ զինքը բանեցին:

Դուքսին՝ Տասոյի դէմ ունեցած բարկութիւնը ծագած էր Մազդայոցին իրեն յանձնուած քանի մը սիրակիր երգերէն, ուրոնք իւր քրոջ Ելիսոնորայի և գիտական առնային համարութիւն: Այսպիսի սիրական անխոնեմութիւնը նոյն կը պատճենէին առաջարարար սիրականի մը զայրացած և կամ թյանով, որոնց գոյն կ'երթար յանցաւորը: Այժմնսոս ալ իր դարսն զգաց-

մունքէն տարրեր չուզելով վարուիլ, թէպէտ և վատողի սպանութենէ մը նորոշեցաւ, բայց այնպիսի պատժոյ մ'ուղեց ենթարկել թշուառ Քերթողը՝ որ մահուրն աւելի սոսկում կը բերէ. պահանջէց Տասոյէն՝ որ ինքինքը ինքէ կեղծէ, որով իր խելագարի գործեր՝ իր գրած սիրոյ երգերը կարեւորութենէ զուրկ պիտի մասյին: Եւ այս իր պահանջումը իրագործելու գիտմամբ՝ նախ զինքը Ֆէրրարայի համապանութեան ժողովին ուղարկեց, որ քննել տայ Քէրթողին ունեցած կրօնական մուտութեանց մէջ ինկած ըլլալուն կասկածանքներն ու տաղնապնդերը, և յետոյ կեղծելով որ անոր գիւանդ մոքին վրայ ինսամբ կ'ուզէ տանիլ՝ յանձնեց զինքը Փրանկիսկեան վանքի մը մէջ՝ կրօնաւորներու հսկողութեան ներքեւ, որպէս զի անոր ինեացնոր միտքը հանդարտեցնել ջանան. և միւս կողմանէ նամակներով սկսաւ Գուլասը իրեն բարեկամներուն ծանուցանել Տասոյի ունեցած մուտուրական գառածութերու ցաւոլի վիճակը և հոգատարութեան կարմութիւնը, ուզելով այս կերպով հոչակաւոր Քէրթողին պաշտպաններու բողքներէն ու զոյրոյթէն ինքզիմէն ազատի և ըրած վրէժիսկրութիւնն մարդարարական քօղի տակ ծանկել:

Զանազան աղերաններ ուղղեց Տասոյ առ Գուլասը, ոչ միայն ներում ինքնդեռով ըրած յանցանքին, ոյլ նաև խոստանալով վանք մը քաշուելով՝ կրօնաւորական կենանքն ընդունելու բար տեսաւ որ պաշանքները զուրկ են նաողութիւն իրաւութեան հանդէպ, հետուեալ տողերը գրեց և իր իրցկան գրասեղանին վրայ թողուց.

Կըրոնայիր, էշեան, կեանք ինձմէ բանաւ, ինչ որ իրաւունք է թագաւորաց.

Բայց բանաւ ինչ որ Անամանն բարին

Պարեկն նմիջ բանաւորական միուց,

Անոյ վերաց զերած ըլլաւուս համար,

Անոյ՝ որ երկնց և թուժեան է տուրը,

Նեազոյ սմիջն է ոճիրներուն:

Ներազոյ հայցից ։ Ծխուցիք տալու.

Մաս բարոյ ուրմի, իշխան զեւզուն,

Զեղաւու վերայ միայն կը զշշամ։

Եւ կրօնաւորներէն ծածուկ, 1577, յուլիս 20ին կանուխ առաւօտը, գիւղացիի զգեստներ հագուերով՝ փախաւ վանքին ու Ֆէրրարայէն, և հետիւնն ուղղեց քայլերը գէպ կ ձառվմէ. ուր քանի մ'օր մեալէ յիստոյ, չնայելով որ իրեն հօըը և ընտանեաց գէմ զատապարութեան հրովարակը գեռակը աւելէր, ճամբար եւր Այրենատոյ՝ իրեն Կունելիա քրոջը քով երթարոււ.

Ճանապարհին վրայ գիշեր մը հովիներու



Տասոյ բամտիթ մէջ

խրձիթի մը մէջ անցուց , ուր աղքատինն
բայց սիրայօժար ընդունելութիւն և սնունգ
դառաւ : Արաւոտը իրեն զիւղացւ Հագուստար
Հովհիկ մը տարապին հետ փախեց , որպէս
զի բորբոքին կերպարանափին ըլլայ չննչըց
ցաւելու համար : Գորս օրուան զետիստն տա-
սապալի ճամբրոգութենէլ յետոյ , ներկա-
յացաւ իր քրոջ ընակարտանը , որուն յանձնեց
քանի մը նամակներ՝ բարելով որ Կոռնելիային
կերպայըը յանձներ էր իրեն հացընսերու իւր
քրոջ ձեռքը . Այդ նամակները կը ծանու-
ցանէին Կոռնելիայի թէ իր Ծործառապա-
կարգային կեանքը կորպանցներու ծանր վասար
գի մէջ կը գտնաւէր : Իւր քրոջը միջոց մըրց
չգտնէր անոր օգնութեան հասներու : Տիկինը
ցաւոց յուսահաստ տիրութեան մէջ ընկրղ-
ման՝ կեղծ Հովհիկն աւելի որոշ աւելիկու-
թիւններ խնդրեց եղրօրք վրայօք : Տասայ-
նշարաբնման պատմութիւն մը հնարեց և
այնարունման պրտաշարը կերպալ նկարագրեց
այինպատ եղրօրք ազետալիքը արկածները՝ մը
Կոռնելիս ցուին ստուտկութենէն մարեցաւ .
Այս կերպով հաւաստեց Տասայ քրոջ իրեն
հանդէպ ունեցած սիրոյ զգացմանքը , և
վշտանալով իրեն պատճառակ կրած այս դառ-
նաբանին կսկզբին համար , սկսաւ միթիթարեց
զինքը և կամաց կամաց ինքիփնենց յախսնա-
սաստիկ ցաւէն ծայրադոյն ուրախութեան
յանկարծալիք վասակար անցքն մ'ընկել չառ-
լու համար : Այնուագութ Կոռնելիսն որ
այրի մեացեր էր ամուսնէն , իր քովը պահէց
կերպայըը Հացընսղներուն պատմեց որ եղ-
րօրբոքին ներգամոյէն իրեն այցելութեան
եկած էր , իւրեք ամիս կեցաւ Տասայ իւր
զիթարիք քրոջ քով , և ընսաննեկան զգաց-
ման քաղցր սպզեցաւթեան ներքին մեղմացան
սրտին գառն վիշտըը և մտքին սասարիկ
յուզումներու :

Սորբենատոյէն Հռովմ փերագարձաւ՝ Ճեմուը
քրայ չեկից, և անկից գրեց Ուրբինայի
գքսին և Լուկրետիա քառուույն և Կիշուն
նորո արամիչն, որ բարեխոս ըլլան և Ալ-
փոնսոսէն Ներումն ընդունին իրեն համար և
զինքը գարձեալ Դուքուն արքունեաց մէջ
ընդանենել տան: Ոչ ոք պատասխանեց իրեն
նամակներուն բաց ի Ելենորայէ, որ կ'ի-
մացնըր Տոսուոյի թէ կր ցաւեր որ չէր
կրնար պատասխար ըլլալ իրեն և եղագրե զայ-
րոյթն անչեւասցընել:

Թշուառ Գերթագը գլւա ի ծէրբարա մղող
պատճառը ու միայն Ելենորայի իրեն հան-
դէկ առնելով զթալիք համակարաթիւնն էր,
ոյն նաև իրեն գրաթիւնները ձեռք բերելու-
ուստածութիւնն, որին Գրքին բայց մասցեր
ի ինչ Շատի սրացեր էր գուշը շափապանզ

վստահանուրով Ալիքոնսոսի գեղանձնութեան վրայ՝ որ անձամբ երթայ ինքզիլը Գուբախին ձեռքն յանձնէ: Այս միջոցին Ալիքոնսոսի Հռոմայի մէջ և եղող դժուականաբը (որուն բարեփառութեան ալ դիմութ ցըրե է Տասուոյ) կանեց զինքն իրեն մօս և Գուբախին ընդունած նամակին հետևեալ տողերը կարդաց իրեն: «Գալով Տասայի ինդրոյն, որուն համար գրած էիր, կ'ուզեմ ըստո իրեն՝ որ եթէ մեր մօս վերագանգութ կը քափաքի՛ քիշնամի՞ զինքն ընդունելու: Տայց պէտք է նախ համոզուի՞ որ ինքը ամենանիշ տրամուդրութեան ներքեւ կը գտնուի, և իրեն ունեցած կասկածներն և ատելութիւնները այդ տրամադրութեան արդինք են, որով երեակայտ է իրեն թէ հոս զինքն սպաննելու ուզաք ըլլուսը, ցնորս մը՝ որ եթէ ուզաք ըլլայինք՝ գտնուարին չը կաստաբիլ: Ալրդ, եթէ հոս գալով յանձնառու կ'ըլլայ որ զինքը թիշկներու խնամքին ներքեւ զնենեկ՝ ազատեկու, համար զինքն իր ունեցած տկարութենէն, թող գայ: Տայց եթէ հոս գալին յտեսու չուգու որ զինքը թօշկերու հոգ տառնիք, թող ան գիտնայ որ անմիջապէս զինքը մեր տէրութենէն ցորու կը հանենք, առանց մէջ մ'ալ վերագանգաւու: Եյս ունենարու: Իսկ եթէ չ'ուզեր այս պայմանաւ գալ մեր գոյ, իսացուր մեզի, և հրաման կու տանք իրեն վերաբերեալ քանի մ'իրեղինները որ Կոկապանիի քով կը գտնուին իրեն վերապատճեն:

Սա տողերը Տասոյի մտքին որոշումը աւելի զօրացուցին, և խոյն ճամբար երաւ դէպ ի Ֆէրրարա՝ հոն նորանոր գառնութիւններու հանդիպելու։ Վասն զի ոչ միայն կրկին ու կրկին խնդիրով հանդէք չկրցաւ ձեռք բերել իւ գգերեն ու գրուանները, այլ նաև Դուքսն բոլորին արգելեց իրեն ուսմանց պարապելու, և ուզեց իրեւ ներացնոր մը թշշի հոգասարութեան յանձնել։ Ոլէն տեսակ ազաշանք և բարեսիրա մարդկանց միջնորդութիւնք զուր անցան Դուքսին խստարտութեան հանդէպ։ ուստի յուսահանելով Տասոյ՝ ինքնակամ հետացու սանկեւ և մկաս թափառական կենաք մէջ իր սրտին վշտաց սփոփանք մը փնտեկլ գնաց նախ Մանսուտա, յետոյ Գագալա, Վենետիկ, Ռուբրինոյ, Նովիարա, Տորինոյ, ուր սիրալիր հիւրբնկալութիւն գտաւ Սաւոյիոյ արքունեաց մէջ, որոնք զուր տեղ իրեն խորհուրդ կու տային հոն մեալու և եռ կենալու զարձեալ Ֆէրրարա վերաբանալու մասսաւենէն, իսան զի 1579ին, իւ հետուարի 21ին զարձեալ ներկայացաւ Սլիմանոսի, իրը նա իրեն երրորդ ամեւսնութեան հար-

սանիքը կը կա
տղջրկան հետ:

Սակայն այս անգամ շատ ցուրտ և տրահամբհական ընդունելութիւն մ'եղաւ իրեն։ Իրեն յատիկացուցին ստորին կարգի ծառաւ զին ճակտին վրայ բնանաւորի սեւ խարանը կը դրոշմէ և զոհ եղած հանճարը կը փառաւորէ։

ներու սենեակ մը և ժիստեցին հարստանեաց
հանդէսներուն ներկայ գտնուելու խնդիրքը
Եթբ ուզեց երթալ Լուկրիտիա գրատէ՛ցոյն
(որ ամսունէն՝ Աւրբանյի Գրաւէն հետացու
լով եղորոք քով հիւրասիրուած էր) և Ե-
լուսուրա իշխանուաւոյն, ծառակերն արգի-
լցին մուտքը Դուքսին տուած պատուէրին
համաձայն Աւզեց անձամբ տեսնել Այլփանաս-
սը և խօսի. բայց ունկնդրութիւն չնորդուե-
ցաւ: Յատ անզամ գրեց, այիրսեց, թաման-
եց, բայց րնաւ թշուու վճակը փափուու-
թիւն մը չկրեց: Այսպիսի տամարդի փարսն
հանդէպ զգացած արգարացի զարյութէն մը-
զուած՝ սկսաւ գտան կերպով գտանգատի Դրք-
սին անարգարութեան դէմ: Եւ երբ ըրած
արտունչները Ավոնին ականջն հասուցին
ըստ իրեններուն. «Կը տեսնա՞ք իշխափիսի
զգբախտութեան մէջ ինկաս է այսպիսի մեծ
հանճան մը. եղկելին խենթքցեր է»: Եւ ան-
միջապէս հրամայեց զինքը Ա. Աննայի յի-
մարանոցին սենեկի մը մէջ փակել՝ մոտաթիւ
համարաւած իսեմագնուերու զասակարգին
մէջ: Ովուոթ հրամանը խելոյն գործադրուե-
ցաւ 1579, Օգոստոսի մէջ և խաչակրաց
գերբարյն երդիչը, իտալիոյ առաջին դի-
ցաղներգակ բանասանեղը՝ խենթանոցի մը
մէջ փակուեցաւ, մէ և նոյն տարույն և ամ-
սոյն՝ որուն մէջ ուրիշ արգելարանն մը գործ-
կը հանուէր Կամսիչնի ցուրտ զիսկը; Լու-
սիսանիոյ պարծակը և գերբարյն զիւցազ-
ներգակ թշուած քերթոր:

կրնայ այս ճնշել և չարչարել իրեն գոհը,
բայց արդարագատ ապագան հարստահարու-
թին ճակատին վրայ բռնաւորի սեւ խարսնը
կը գրածէ և զոհ եղած հանճարը կը փա-
ռառառէ:

¶ . Աննայի յիմարանոցին մէջ Տասոյի առաջին բանտառակենեալը (որուն այցելեր եմ Ֆերարայէն անցնելու ժամանակ՝ գէպ ի Հռովմ ըրած ուղեւորութեան առիթով), գենունարակի վրայ կամարակապ որչ մէկ գազաններու քան թէ սենեկներ երկու մերքէն քիչ աւելի բարձր, վեց մետր երկայն և երեք մետրի չափ բայց. որ ազօտ լուս կը տեսնէ երկաթեայ վանդակածող պատուշանէ մը՝ որ կը նայի ցած կամարակապի մը վը-րայ, և վերջինս ալ լուս կ'ընթանի շէնքերով շղապատուած ոչ ընդարձակ մթին գա-սիթէ մը՝ Բանառակութեան առաջին օրեւ-րուն մէջ՝ իրեւ զգայարուրկ մը մնաց հոն թշուառ Քերթողը. յետոյ ուշքը վրան գա-լով սկսաւ զգալ իր վիճակին նիւթական և բարոյական դառնառութիւնները՝ Թույլա-տրուեցաւ իրեն քանին մը նամակ գրելու իր բարեկամներէն ուժուն. որոնց մէջ կ'ի-մացընէր որ և Ճնշուած այսքան աղջւններու քեռան ներքե՝ բորորվին յօյս Կտրեցի փառքէ և պատիւէ: Երջանիկ պիտի համա-րէի զիս եթէ սպլորական մարդու պէս՝ ա-ռանց կասկածի կարենայի ծարաւու յագե-ցնել, որ զիս կը շարաբէտ սասակի, և ա-պրիլ ոչ թէ առազջ կենաքով, որ ալ ինծի համոր չէ, սակայն գէթ ոչ այսքան զառ-նապին հիւանդութեամբ, թէ ոչ պատուա-ւոր՝ գէթ ոչ նողուկալի կեանքով, թէ ոչ մարդկային սակայն գէթ անսանոց ազատու-թեամբ, որ առանց կամակած իրենն ծա-րաւնին անցնել և անօթութիւննին յագեց-նել: Եւ սակայն բարոյական, մնաւորա-կան և նիւթական կեանքի կարեւորներէն զուրկ՝ այսպիսի դաւնապին վիճակի մ'են-թարկուած Տասոյ, առանց բնաւ մեղմա-նալու իրեն գէմ տրուած անզութ հրամա-նը, քանաների անհնդհատ ամիսներ ան-ցուց այն որդին մէջ, որ ցոյց կու տային նիշքը այցելուներու՝ իրեւ ամենածանր ինեւ-լագար մը՝ վանդակածորին ճեղքերէն: Այս վիճակին մէջ 1580ին տեսաւ զինքը նաեւ հոչակաւոր Գաղղիացի հեղինակը Մոնթէյ-նը, ինչպէս զրեթէ դար մը վերջը Վիլլուսն՝ Թատարի գարպ պիտի տեսնէր նոյնպիսի վիճակի մը մէջ ուրիշ խոտական հանձար մը՝ Գատիէւոր:

Սակայն 1581ին ձմեռուան մէջ՝ յետ կրբակին ու կրիկին թախանձագին աղերսներու՝ փոխագրուացաւ ուրիշ սենեակ մը՝ որ ա-

ռաջոյն տիուր երեւոյթը չունէր, և ուր իրեն վրայ խլճացող ազնուասիրտ պատանի մը՝ որ բանուապանին աղքական էր, ծածուկ կերպով իրեն կու տար քանի մը գիրքը եր և հնարաւոր եղած փոքրիկ դիւրութիւնները: Դոյն տարւոյն մէջ իմացաւ Տասսոյ իրեն թշուառութեան գուցէ գիտաւոր և միակ ակամոյ պատճառին՝ Ելէնորա իշշանուհւոյն մահը, որ ըստ Պոմպէոյ Լիտուա պատմագրին յառաջ եկած էր՝ իրեն սիրելի քերթողին թշուառ վիճակին համար զգացած վիտքէն ու սրտացաւէն: Այս գոյմը լսեց Տասսոյ առաջ բ' արտարերելու, և խորհրդաւոր լուութիւնը պահէց իրեն մասած ցաւալիր կեանքին ընթացքին մէջ, ոչ երգ մը գրեց և ոչ խօսքի մէջ հընչեց երբեք իրեն այնքան սիրելի պաշտպանին անունը: . . . Կան այնպիսի զգացումներ՝ որոնց արժանաւոր թարգմանը լուութեան ազգուն միայն կրնայ ըլլաւ:

* *

Մինչդեռ այսպէս հոյ բանափ որմերով շրջապատուած ցաւալիր կեանքի մէջ ըըստապատած էր լուելու Տասսոյի քնարը, անդին ամրող Եւրոպայի մէջ մեծահամբաւ կը հոչակուէր Քերթողին անունը: Աւանց իրեն գիտակցութեան՝ վեց ամսուան շրջանի մէջ՝ կատարունն Երասուակերէ դիւցաներու գութիւնը վեց տպագրութիւնները հրատակուերէր էր՝ իրեն քերթուածին վրայ հիացոց րարեկաններու և տպագրատուններու ձեռքով Խտալիոյ և Գարդիոյ մէջ: Բաւական շըլլարկ այս եղած տպագրութիւնները յափեցընելու քրիստոնեայ ժողովուներու եռանցը, որից նորանոր և առաջններէն աւելի ինամերով կասառուած տպագրութիւններ ալ հետ զինտէ լոյս կը տեսնէին: Այսպիսի տարօրինակ երագութեամբ տարածուելուն պատճառը ոչ միայն քերթուածին ներքին արձեքն էր, այլ նաև ժամանակին պարագաները, որոնք քերթուածին պարունակութեան հետո անուզգակի կապակցութիւններուն ունէին: Ազատուունն Երասուակերէ դիւցաներու գութեան հրատարակութիւնը գրեթէ ժամանակակից եղաւ Եպանուայի հոչակաւոր ծովամարտին, որուն մէջ քրիստոնեայ ազգերը զաշնակից նաև էր խորսակեցին օսմանեան ահշե նաւատարմիլը, որ կը սպառնար ամրող Եւրոպայի պետութիւններուն, և շատերու ողին գրգռուած էր շարունակերու պատերազմը և Թուրքիրը միեւնու գէպէ ի հոն՝ ուսկից եկած էին: Այսպիսի զգաց-

մոն մը թարգման եղան Տասսոյի Ա. Երգին՝ հինգերորդ ութեակին ստորերը.

Եւ եթէ որ մ' Հանդիպի նընթացելու ժրիստոսի խաղաղին, Եւ նաւուր ու այսուին ճիզ մէն մէջ կորպելու խորիս Թրակացին աւարն այն մէծ ու անարգար, և այլն:

Սակայն փառքին ընթացակից եղած է միշտ նախանձը, ուսկից յառաջ եկած վիշտը՝ կը գիմէին ծանրացնելու թշուառ բանարկուածին կեանքի գտանութիւնները: Խծըող և շատ անգամ յանդուղն և տպէտ քննադատութիւնները՝ իրեն անփական նախատարկի ցեխը՝ ձախաւեր ձեռքով շարութեցնաւ Տասսոյի հնաշխարհիկ քերթուածին վրայ:

Ազատուունն Երուսաղէմի բանաստեղծական գրուի գործոցը պահարակել ջանացողներէն է նորի նորահասասա կրուսկա կուշած լիուլական և դրասկանական գիտութեանց նորիրուած ակադեմիայի անդամները, ինչպէս յետոյ նաև մեծահանճար Գալլիէոս աստղաբարխար, որուն դիտումնեւոր դրած քննազատութիւնը միշտ աեւ բիշ մը պիրի մայ մէծահամբաւ գիտանկանին գըրասանական պայծառութեան վրայ: - Բանատին միէնն հրատարակեց Տասսոյ իրեն Զատաղովորիմը, որով ոչ միայն իրեն հօրը պատիւը կը վերականգնէ (որուն գէմ ալ յարձակեր էին Ակադեմականները) այլ նաև իրեն պարաւագիրներուն անճիշ քննադատութիւնները կ' եղծանէ, և աել տեղ ալ ինչն անձամբ իրեն գրածին թերութիւնները ցոյց կու տայ, ցաւ յայտնելով որ առանց իրեն գիտութեան հրատարակուած ըլլարվ չըր կրցած զանոնք սրբագրել: Այսպիսի համեստ և մտացի ջատացութիւնն մ' առաջ բերեց ապացույներուն դէմ միայն նախատնինքները ընելով պատասխանեցին հակառակորդները, և վիճաբանութիւնը երկար տարիներ շարունակուեցու Եթե Քերթողին պալտպաններուն և պարաւագիրներուն միշեւ, գործնական կերպով ճշմարտելով այն խօսըը թէ « Ակադեմիանները կը քննանան երթոր մէծ համարներն հալածելու առիթ շունենան ». (Ճիզը, Այսկիքի. Վարք Տորի. Տասսոյի. Էջ 81):

Մինչդեռ գրագէտներու գէմ կը պատերազմէր Տասսոյ՝ իր համբաւն անաղարտ պահէիր համար, ներսն ալ հարկադրուած էր ինքնակըը պաշտպանները: Ա. Աննայի հւանդանցին շարամիտ ծառաներէն ունաց գէմ, որոնց մերթ իրենց տմարդի փարմունքով և մերթ պաշտաման զեղծումներով՝ անպակաս նեղութիւններ կու տային թշուառ

Քերթողին: Այսէպ ստէպ անշայտ կ'ըլլային սենեկէն իրեն գիրքերը կամ իրեղնները և երբեմն նաև իրեն յատկացուած ոգեպահիկ կերպառը՝ նոյն իսկ իրեն ներկայութեան և աշքին առնեւ, առանց գողզողը յոյսուուելու կամ տեսնուելու այնքան որ Տասայի յուղուած մոքին մէջ համոզումն դոյացաւ՝ որ աներեւոյթ զիւական ոգի մը կ'անյաստացըներ զանոնք, ինչպէս կ'ըսէ իր քանի մը նամակներուն մէջ։ Սակայն բանտի մէջ գրած 5000 տեղի նամակներէն (որոնք տպագրուած են իր Համանաւոր գրութերուն մէջ) շատ սական են են անոնք՝ որ երեակայութեամբ յուղուած մոքի մ'արդիւնք են, մասցած բոյրն այ այժման ձըշգրիտ գաղափարներ, այնքան բասմիս և լուրջ գրութիւններ են, որ շատ հաւանական կ'ընեն կենապրի մը (Աէրոսակի) կարծիքը՝ թէ ոյն պատճառաւ չէր ուզեր Աւովուած պատճութիւն տալ Տասայի, որդիչեաւ կը փախէր՝ որ իրեն իշխանութենէն դուրս ելեւն վերջը, պիտի ուզէր նս վրէժիւնդիր ըլլալ իրեն դէմ՝ կրոծ չարչարանքներուն պատճութիւնն հրատարակերով։ Սակայն այդպիսի պատճութիւնն մը անդիր կերպով արդէն տառի էր շատ մը բարեսէր ունանան, որնէնք յատկապէս Ֆէրրարա կ'երթային այցելելու և միիթարելու թշուարանարկեալը իսկ ինքը ամէն կորմ կը գրէր, ամենուն կ'ափերսէր՝ իր պատճութիւնը ձեռք բերելու համար, իշխաններու, կարդինալներու, Գուշանայապետինն և կայսեր։ Վերջապէս 1586 տարւոյն գարնան՝ մասնէց աղերսակից մ'ուզելի իր հայրենի քաղաքին Բէրգամոյի ծերակուտիւն։ Աըրտառու աղերսակիցը, ինչպէս կը վկայէ Մանայ պատմագիրը, ծերակուտիւններն երկար արիսներ շարունակուեցան, և Ալիխոնս սոս որոշեցին քարտին եպիսկոպոս աղերսակի գրել Ալֆինոս Գուսէն իրենց գրելուն որ շնորհէ իրենց քարտաքիցը Տասասոն Բէրգամոյ տաներու։ Սակայն Գուգոր կ'ընդդիմանար և բանակցութիւններն երկար արիսներ շարունակուեցան, և Ալիխոնս սոս թողար Տասայն այն ժամանակ՝ երբ աեսաւ որ տնօրին քայլայցուած առաջութիւնն անդարմաննելի կերպով զինքը մահուան մօտեցուցի էր։ Ուստի զանազան պայմաններ դնելով բերգամացոց՝ հուսկ ուրեմն 1586, Յուլիսի 6ին, բացուցան բանախ դռները Տասայի առջեւ, և յանձնուեցան նա իրեն ազստարաբներուն ձեռքը, որոնք եկած էին զեսերնին տանելու Փերթողը մինչեւ Մանառուա՝ Վիրպիլիսոսի մնընդաշույր քաղաքը։

Տասայի բանաւը անփոփոխ պահուած է մինչեւ այսօր, ուր ազնիւ զգացումն ունեցող բազմութիւ այցելուներ կը մտածեն և կ'արտասուեն։ Տիրամած որմերուն վրայ բիւրաւոր այցելուներու անուններուն խառնուած են Կազմիր Գր Լավինի Լամարտինի, Պայրնի, Ճիւվաննի Պրատափի և ուրիշ հայկաւոր մատենագիրներուն և քաղաքագէններուն անունները։ Բանտին մուտքի դրան վրայ կը կարգացուի հետևեալ արձանագիրը։ «Պատուեցէք, ով պատգայ սերունդներ, այս սենեկին համբաւը, ուր Տորուուոյ Տասայի, մելամազձէ թէ խելացարութենէ հիւանդացած՝ բանտարկուած մատց եօթը տարի և տասնամբէկ ամիս։ շարադրեց արձակ և ուսանաւոր գրութիւններ։ և ազատութիւնն գտաւ Բէրգամոյ քաղաքին աղերսով, 1586ին, Յուլիսի 6ին։»

* *

Բանտարկութիւնն ազատուելէ վերջի թըշուար Տասայն գեա իննը տարի կեանք ունեցաւ, միշտ հիւանդացին և անրնգաւան մեկութեանց մէջ։ Իրեն գրականուկան կեանքը կրում ըսել կիսամետ վիճակ մ'ունեցաւ, ուրիշ արդիւնք շնչայրէր բայց եթէ կիսկատար մեացած աշխատաթիւններն ամբողջացներով և կամ կեանքի պարագաներուն յարմար երգեր յօրինելով և կամ սրբազն քերթուածիներ գրելով։ Ապրուատի սեփական գիւրութիւններ քորկ Դանաւէ մէն մասն մուրութեամբ և թափառական կեանքով ապրեցաւ Փիէր երան զինքը հիւասիրողք և միսիթարողք։ շատեր եթէ հալածեցին՝ գէթ նորանոր գառնութիւններ պատճուեցին։

Մոնտուո հասներուն պէս՝ Տասայի տամակութիւնն եղան չնրչակարութեան նամակներ գրել իրեն ազատութեան համար աշխատող բերգամոյի ծերակուտիւն և եպիսկոպոսին։ Շատ գոհ էր Տասայ զինքն հիւասիրող կոստանդին և Գուիգոյ Գոնցացար իշխանազուն եղրայիներուն ապարանքին մէջ, բայց իր խանգարուած առաջութեան վասակար ըլլարվ Մանտուայի ձահներէն բուրած ապակոնդի օդը, մեկնեցաւ անիէ և գնաց բնակերու ներգամոյ՝ ժամանակաւ Տասայ ազգաստոհմին սեփական պալատին մէջ, ուր անցուցեր էր իրեն մանկութեան օբերէն մաս մը քաղաքացիք մեծ պատօպն նրգունեցան զինքը, Քանի մ'ամիս միայն մնաց հոն Տասայ, ուր բրնձուց և հրատարակեց Տորուիսնետոյ կոչչւած վիպասանական ողբերգութիւնը, ու-

րուն ձեռք գարկեր էր 1574 տարւոյն մէջ։ բերգամացիք շատ գոհ մասցին այսպիսի երկասիրութեան մը իրենց քաղաքին մէջ հրատարակուելն, և իրեւ երախտստիսաւկան ցոյց մը՝ մինչեւ այսօր իրեւ պագտին նուրիական ստացուածքի մը՝ Պատառ Տասաւոյ կոչումը պաշցեցին նոյն ընտանեց սեփական տանր, թէ պէտք և դարերու ընթագքին մէջ զանազան տէրերու սեփականութիւն եղած է, յետ անժառանգ մեռնելու 1785ին Տասայ գերատասանին վերջին պայտապատճեն։

Բերգամացին 1587ին վերջին գարձեալ չոսվմ քանաց Քերթողը, ուր սիրալիք ընդունելութիւն գտան Կարիքնարներէն, և անկից անցաւ Կարպի՛ յասաշ վարելու համոր իրեն մայրենական ժառանգութիւնը ձեռք բերելու նպատական սկսուած դատը։ Հնա՞ Մոնտէ Օլիմբէտոյ վարդին կրօնաւորներուն հիւրեղաւ, ուր նոյն վանքին նաև անուած վերթուած մալ գրեց, և այն խապարութեան առանձնոցին մէջ Ազատուուն Երրուաղեմի դիւցադրաներու յեղափոխել սկսաւ։ Տիրուուն Երրուաղեմի կոչելով վերթուածին վերնագիրը, և թօմոփերով միջնին այն մասէրը՝ որուք Խանուն տօնմին գովեստները կը բովնադակիին, զօր օրինակ՝ Ալլահի Դուքսի բարած նուրիք վայն վերջիշեալ կարդի նոյնից իրեւ նշան երախտագիտութեան վերածունքը՝ նուրիք զայն վերջիշեալ կարդի նախին անգամ մ'ալ 1594ին գարձեալ Կապուրուում էր իր բայբարուած առողջութեան։ Հնա՞ Բնենդիկտնան կրօնաւորներուն հիւրեղան բարած ժամանակ՝ գրալ Բրաժուութեան համար զանազան քնարերգական տաղեր։ Սակայն վիշ ժամանակէ վերջէ նամակ մ'ընդունեցաւ Ազգորբանգինի Կարդինալին, որուն մէջ կը ծանուցանէր Քերթողին որ կրկեց Քահանայապետը զինքը չոսվմ կը անչէր, ուր որոշած էր ստար իրեն այն պատիւը՝ որ երքեմն Ուերարկայիշ շնորհածէր, էր, հանգիստաց պակերով զինքը Կապիսուլինի վրայ՝ իր գերազանց Քերթողը քրիստոնէական կրօնից։ Համեստութեան զգացմունքով եցուած՝ ի սկզբան Հրաժարեցաւ Տասայ այցպիսի գերազոյն պատուուց ցոյցէ մը, բայց յետոյ ստիպւեցաւ տեղի տալ բարեկաններուն թախանանքներուն և 1595ին սիլիցը հասաւ Հոռմի։

Ութ ամիս վերջը Կարպիէն չոսվմ վերաբարձաւ և անկից ալ Ջիրէնցի, ուր Հրաշերուած էր Տոսկանայի Դիքէն 1590ին, ուր ամէն Գասակարգի մարդիկ զինքը մեծարանքով ընդունեցան, իրեւ քաւութիւն մը կրուաղի Ակադեմականներուն կանիսաւ իրեն դիւցազներութեան գէմ ցոյց տուած թշնամական և անիրաւ վարմունքին։ Երկու տարի վերջը Աննոտուայէն և Հոռմին անցներմ գարձեալ Կապուր գնաց՝ վերջիշեալ գտանք պատաճառ, ուր Աննայ իրեն բարեկան (և յետոյ կենսապին) հերասիրեց զինքը՝ ամէն դիւրութիւն շնորհէնով, և ուր գրեց իրեն Եօրեարեայը բանաստեղծութիւնը էին նաև ռամիկ գասակարգին մէջ։

որ կրնայ նախագաղափար մ'ըսուիլ Միլոսունի կորուան Դրախտին անմահական քերթուածին։

Երր 1592ին գարնան Կոպոլիէն Հոռմ կը գտանար՝ նանապարհին հոչակաւոր Շիարա աւազակին ընկերներուն ձեռքն ինկաւ, որ երր իմացան թէ բռնուածը Տորկուատոյ քերթողն է, ոչ միայն բնաւ ներկութիւն մը շտուին, այլ և աւազակապետն անձամբ անոր սպահովութեան համար՝ մեացած նամարն ընկերեց իրեն հետ մինչև Հոռմիայ մօտերը, յարան ստարածուած և յարգուած էր քերթողին անունը ամբողջ ի յարգուած էր կորթողին անունը ամբողջ մէջ։

Նոյնի հանելուն պէտ՝ Ալյորանգինի կարդինալը՝ որ իրեն բարեկամ ու պայտանն էր՝ վատիկանի մէջ հիւրասիրեց զինքը կրկեմէս Ը. Քահանայապետին կամքով, ուր իրեն ուսմունց զրաղեցաւ Տասայ և մընցընեւալով իր դիւցազներութեան վերածմունքը՝ նուրիք զայն վերջիշեալ կարդի նոյնից իրեւ նշան երախտագիտութեան վերածմունքը՝ նուրիք զայն վերջիշեալ կարդի նախին անգամ մ'ալ 1594ին գարձեալ Կապուրուում էր իր բայբարուած առողջութեան։

Հնա՞ Բնենդիկտնան կրօնաւորներուն հիւրեղան բարած ժամանակ՝ գրալ Բրաժուութեան համար զանազան քնարերգական տաղեր։ Սակայն վիշ ժամանակէ վերջէ նամակ մ'ընդունեցաւ Ազգորբանգինի Կարդինալին, որուն մէջ կը ծանուցանէր Քերթողին որ

կրկեց Քահանայապետը զինքը չոսվմ կը անչէր, ուր որոշած էր ստար իրեն այն պատիւը՝ որ երքեմն Ուերարկայիշ շնորհածէր, էր, հանգիստաց պակերով զինքը Կապիսուլինի վրայ՝ իր գերազանց Քերթողը քրիստոնէական կրօնից։ Համեստութեան զգացմունքով եցուած՝ ի սկզբան Հրաժարեցաւ Տասայ այցպիսի գերազոյն պատուուց ցոյցէ մը, բայց յետոյ ստիպւեցաւ տեղի տալ բարեկաններուն թախանանքներուն և 1595ին սիլիցը հասաւ Հոռմի։

Քաղաքին գրան առջեւ ընդպաաջ եկած էին իրեն Կարդինալներ և Հոռմիայիցի ազնուականաց և գիտնականաց հումքը մը իւրան ժողովրեան բազմութեան հետ, որոնք յազբանակաւ զինքը Վատիկան առաջնորդիցին։ Ուրախութեամբ ընդունեցաւ զինքը Քահանայապետը, և իմացուց որ Հրամայէր էր իրեն պակագրութեան հանգէսը կասարելու պատրաստութիւնն ընելու, և յանձնեց նաև որ իրեն անձնական գանձէն երկու հարբեր դուռած տարեթոշակ արուէ Քերթողին, որպէս զի բնաւ ներկութիւն մը շունենայ։ Նոյն օրերու Կարպուիէն ալ լուր կը հասնէր Քերթողին՝ որ զինքն

իրեն մօրենական ժառանգութենէն զրկողը էր զինքը իրեն երջանկաւէտ վայելքին։ իւ յանձն առեր էր ոչ միայն մեծագումար զբամ մը վճարելու, այլ նաև շորս հարիւր փրխոսի վանքին մէջ, որուն կրօնաւորները իրեն սրտակից բարեկամներն էին, ուր հա-



Մահարծամ Տասոյի

ցկեանս։ Տասոյ ուրախ սրտով կ'ընդունէր իրեն հանդէպ եղած այս կարգադրութիւնները, բայց կը դգար արդէն որ խանդարուած առողջութիւնը պիտի չթողուր իրեն անոնց արդիւնքը վայելու երբ երկիրս մկրսաւ զինքը սիրել երկինք արդէն հրաւիրած

սած օրը արդէն ջերմէ բռնուած էր, որ չեղազետէ սաստկանալով՝ քանի մ'օրուան մէջ զինքը մահուան գուռն հասուց։ Անօգուտ անցան կրօնաւորաց հոգածու խնամքն և բժիշկներու ճարտարութիւններն։ Տասոյ հոգեւորական բոլոր պատրաստութիւններով

գորացած և Քահանայապետին յատուկ օր-
հնութեամբ միխթարուած՝ կնքեց հոն սըր-
բութեամբ և քրիստոնէական արքութեամբ
իր մահանացու կեալքը 1595 Ապրիլի 21-ին,
սկսեալ անմահական փառաց կեանքը Երկ-
նային Եղուսափեմի, և ուզգի և ցաւոց մէջ
թողով ոչ միայն Հռովմ քաղաքն, այլ ամ-
րոցի Խասիյան Փառադրութեան հանդէսը
կատարուեցաւ իր մահացու նշանաց վրայ,
որ փսաւուոք գահաւորակի մը վրայ գնե-
լով ծածկեցն ծերակուտական ծիրանիով
և զարգաբեցն ինքնին պանկով, և յաղ-
թանակաւ Հռովմայ թափերուն մէջ պտու-
ցուցին, շրջապատեալ քաղաքական և կրօ-
նական պաշտօնեաների և անթիւ սպազգեաց
ժողովրդնէն: Տասայի կանիսա յայսնած
փափաքին համաձայն՝ իր մարդինը թաղուե-
ցաւ Ա. Ոնովրիոսի վանքին եկեղեցոյն մէջ՝
հետեւեալ պարզ արձանագրութեամբ դամ-
րանին վրայ. «Հոյ կը հանցչին Տորկուա-
տու Տասայի ուկրները»:

Այս պարզ զամրանաքարին տեղ՝ հիմայ
շեղ մահարան մը դրուած է՝ ճարտարա-
րուեստ զործ կանովայի աշակերտ Ֆարբիս
անդրիսագործին, զոր կը ներկայացընեմ ըն-
թերցազներուա՛ պանց շրմ կողմէն խոր-
հրաւոր զարգերով և արձանագանգակնե-
րով շրջապատուած կոմմարտակապին, որուն
ներքեւ զետեղուած է այս արձանի՝ իտալիոյ
Դիւցաներգակ Մեծ Քերթողին՝ անմահա-
նուն ՏՈՒԿՈՒԱՏՈՅ ՏԱՍՈՒՑԻ:

Հ. Ա. ՏԻՐՈՑԵԱՆ

ՄԱՀԱԶԴ

ՀԱՆԳԻՍ

Հ. ՆԻԿՈՂԱՅՈՒ Վ. ԶԻՔԻԻ

Միթեարեան Միաբանութիւնը
գեկտեմբեր 24, կորսնցոց իր երի-
ցադցոյն անդամներէն մէկը՝ Վեր. Հ.
Նիկողայոս վ. Զիքին, յետ կործա-
տեւ հիւանդութեան: Հանդուցեալը
հունգարահայերէն էր, ծնած 1835,
քահանայ ձեռնադրուելով 1867 ին,

digitised by

կը պայտօնափարէր Միաբանութեանս
այլ և այլ գործերուն մէջ, Ելշատակելի
է իր ժողովրդապետութիւնն ի Սիմ-
ֆէրոպոլ, 1887-1890, ուր իր եւա-
մեայ պայտօնափարութեան միջոց յա-
յնդեցաւ կառուցանել տալ ժողովըը-
գեան նոր առաջնորդարան մը և ըն-
դարձակել ծխական ու ուսումնարանի
շնորհը: Եթեոյ, երկար տարիներ կեցեր
է իր ծննդափայրը, իբր հոգաբարձու
Միաբանութեանս նոյն տեղույ վահա-
տան և օգնական ժողովրդապետի:



Հ. ՆԻԿՈՂԱՅՈՒ Վ. ԶԻՔԻ

Ողբացեալ վարդապետը, իր խա-
ղաղական կենաց ընթացքին մէջ թէն
քիչ, բայց շահէկան կերպով երեւցեր
է Բաղմամիշպի մէջ, Ելշատակելի են
իր տեղեկատուութիւններն ու թըլ-
թակցութիւնները Սիմֆէրոպոլէ, տե-
ղագրական կամ այժմէական բովան-
դակութեամբ՝ ինչպէս վարժարաննե-
րու կամ մրցանակարաչխութեանց
նկարագիրներ: Վերջի տարիներս մաս-
նաւորապէս կը շահագրգռուէր հայ
ընթերցող հասարակութեամբ՝ թարգ-
մաներով կամ տեղեկագրելով խմբա-
գրութեանս ինչ որ հունգարական մա-
տուլին մէջ հետաքրքրական կ'երենար
Հայոց նկատմամբ:

Իր մահը ողբացուած է իր հայրե-
նակիցներէն և ծանօթ եղբայրակից-
ներէն:

ԽՄԲ.